

կսկիծ սրտի նորա , և դու իսկ յայնժամ
ժուժել չէիր բաւական :

Այլ յայսպիսի դառն վիշտոս զի՞նչ
այլ կացցէ նմա միսիթար՝ որ զորդին
իւր կորոյս սիրեցեալ , զո՞ր խնդրեսցէ
հնարս առ ՚ի զսուգ անձին սփոփել :
Առղովեալ զզէնս և զզարդ նորա՝ տանի
՚ի վանսն ուր հանդերձեալ էր գնալ որ-
դին , և եղեալ ՚ի վերայ սրբազան սե-
ղանոյ Տիրամօրն՝ ընծայէ նմա այսպէս
ասելով . “ Լարօտացաւ որդեակն իմ
գալ այսր և ընծայել քեզ զայսոսիկ ,
այլ ոչ կարաց կատարել զուիստ սրտին .
և աչա ես ինքն գամ փոխանակ նորա
բերել և նուիրել քեզ զզէնս նորին ան-
յաղթս . արդ խոնարհեաց դու ՚ի բար-
ձանց , մի մերժեր , և ընկալ զսոսա ,
որով բազում անդամ պարտեալ վանեաց
նա զհակառակորդս քաջութեամբ բազ
կին : Այլ քո օգնականութեամբ միայն
զիստորեալ ընթացս կենաց իւրոց ուղ-
ղեաց , դու բացեալ հեղեր ՚ի միտս
նորա զաղբիւրս չնորհաց քոց , որով ե-
հար և խորտակեաց նա զիստու և առ
ոտն հարեալ արհամարհեաց զաշխարհ .
և դու խնամեցեր զնա գթով , առաւել
քան զիս , ո՞վ Այր գերազոյն . և նո-
րասքանչ մահուամբս փոխեալ ՚ի սիրե-
լեաց քո խառնեցեր դասս , :

ՄԿ · ԱՃԵՄԵԱՆ
ԱՀ · Որակ · Վարժ .

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Կրակ . և ակիզրն Հրախաղուրեանց :

Հիները արուեստական կրակը չեին
ճանչնար . հրախաղութիւնը նոր զիւտ
մըն է , և թէ որ հիները կը գործա-
ծէին ալ կրակ իրենց տօներուն մէջ ,
կրօնական դիտմամբ միայն էր :

Կրակը առջի դարերուն մէջ նշան
մըն էր յարգանաց , կամ վախու ասիթ
մը : Այտուած ալ այս կերպերով ինքը
զինքը յայտնեց մարդկան . սուրբ Կրոց
մէջ երբեմն կը նմնացընէ զինքը բողբո-

քեալ կրակի մը՝ իր սրբութիւնն ու
մաքրութիւնը յայտնելու համար . եր-
բեմն ալ բոնկած թուփի մը պէս կ'ե-
րեայ , իմացընելու համար որ լափող
կրակի մը պէս ահաւոր է : Դարձեալ՝
երբեմն ծծումք կ'անձրեւէ . և երբեմն
խօսելէն առաջ փայլակներով ժողովը-
դեան ուշադրութիւնը իրեն կը քաշէ :

Կրակը երբեմն ալ վսեմութեան նը-
շան էր . ինչպէս Այտուած ՚ի նշան ա-
ռաջնորդութեն իր ժողովրդեանը կրա-
կէ սիւն մը կը քաջընէր անոր առջեւէն :
Ժներես ասկէ շարժած Այսից թագա-
ւորներն ալ՝ հերոդոտոսի ըսածին նայե-
լով՝ իրենց առջեւէն այսպիսի վսեմու-
թեան նշան մը տանել կու տային , այս-
ինքն կրակ : Այս կրակները , ըստ Կուր-
տիոսի , սուրբ և յաւիտենական կը սե-
պուէին , և բանակին դիմացէն կը տա-
րուէին արծըթէ պղտի սեղաններու
վրայ . մոգերն ալ միատեղ կ'երթային
իրենց խորհրդական երգերն երգելով :

Հոռվմայեցոց մէջ ալ կրակը վսե-
մութեան նշան էր , և իրենց տօնից
մէջ կը մոցընէին՝ աւելի կրօնական հան-
դիսի համար քան թէ զուարձութեց :
Կրակը միշտ իւրեւ ամենէն պատշաճ և
սլբազան նիւթը զոհից համար կը սե-
պուէր . այս բանիս մէջ Երբայեցոց
կը նմանէին , և մեծ հոգով վառ կրակ
մը պահէլ կու տային Ա եստեան կու-
սանաց : Ա երվիսու , Հոռվմայ առաջին
եօթը թագաւորներէն մէկը , պատուի-
րեր էր որ Խտալիոյ ամէն քաղաքաց հրա-
պարակներուն մէջ օր մը՝ վարուցանի
կամ հնձուց ժամանակը՝ յարդի կրակ
մը վառուի , ու նոյն օրը իւրեւ սրբազան
ամենքը հանգիստ առնեն :

Յօնիները կանթեզներ կը վառէին ՚ի
պատիւ Ա թենասայ անոր տօնին օրը ,
որ իրենց ձէթ հնարեր էր՝ նոյնպէս ՚ի
պատիւ Հեփեստոսի՝ որ կանթեղ հնա-
րեր էր . և Պրումեթէսի , որ երկնքէն
գողցած կրակովը իրենց մեծ ծառայու-
թիւնը ըրեր էր : Ալրիշ հանդէս մըն ալ
կը կատարէին ՚ի պատիւ Բաքոսի մեծ

լուսաւորութեամբ մը , և առատութեամբ գինի կու տային ամէն հն եկողներուն : Իսզմաթիւ ծրագներ վառելու հանդէս մ'ալ հաստատուած էր 'ի յիշատակ 'Իւեմետրի , որ երկար ատեն գժոխքի մժութեանը մէջիր Պերսեփոնէ աղջիկը փնտուեց ըստ առասպելաց : Աւրիշ շատ հանդէսներու մէջ ալ լուսաւորութիւններ կ'ընէին՝ մանաւանդ դարադարձ ժամանակի խաղերուն մէջ , որ իրեք գիշեր կը տեւէր , և այնպէս խնամքով միակերպ կրակ կը վառէին՝ որ ամեննեին մութ չէր ըլլար այն գիշերները :

Հիները գրեթէ իրենց ամէն զուարձութեանցը մէջ կրակ կը գործածէին , բայց ևս առաւել իրենց զոհերը այրելու համար . և որովհետեւ շատ անգամ գիշեր ատեն կը կատարէին այս զոհերը , լուսաւորութիւնն ալ հանդէսները պայծառացընելու համար էր :

Շատ անգամ արուեստական կրակներ ալ կը գործածէին , բայց ոչ հասարակաց զուարձութեանց , հապա զինուորական հանդիսից միան :

Հեթանոսութեան վերջի ժամանակներէն ինչուան քրիստոնէութեան առջի դարերը՝ քիչ անգամ կը յիշուի հասարակաց առջեւ կրակ վառել , բայց 'ի կրօնական հանդէսներէն , զոր օրինակ իշխանազանց մկրտութեան հանդիսին լուսաւորութիւններ կ'ընէին՝ իբրև նշանակ կենաց լուսոյն յոր հաւատքով կը մտնային . նոյնպէս մարտիրոսաց գերեզմաններուն վրայ գիշերային հսկմանց ատեն , որ ետքը զանազան զեղծմանց պատճառաւ խափանուեցաւ :

Հրախաղութեանց և զբանացաց արուեստական կրակները ծագեցան վառողի և հրազնուց գտուած ատեն , որ է ըսել ժԴ դարուն վերջերը : Ինտարակցս այս երկու գիւտից հետևանքներն են՝ որ գաղափար տուին այն ամէն գործեաց և հնարից , որով հրախաղութիւնք կը ձևանան :

Ոչ միայն վառօղի և իր կազմից նիւթերուն գիւտը Փլորենտացւոց և Անացւոց հնարքն է , այլ և հրախաղից ,

և բարձր մեքենաներուն ու զարդերուն ալ , որոնք հանդիսից զուարձութիւնը կ'աւելցընեն : Պահնք իրենց փորձերը սկսան ընել Առարք Յովհաննէս Արկըրացի և Արքափոխման տօներուն՝ փայտեղէն շինուածքի մը վրայ , նկարեալ արձաններով զարդարած , որոնց բերնէն և աչքերէն գեղեցիկ լսեր կ'ելլէին : Գալլոդ անունով մէկը շիներ էր անթիւ գաղափարներ խաղի հանդիսից , յաղթանակաց և թափորներու՝ զանազան հետաքրքրական ձևերով . ինչպէս ըսենք վիշապներ , կարապներ , արծիւներ , և այլն , որոնք այնչափ մեծ շինած էին՝ որ քանի մը հոգի հազիւ կը վերցընէին , և ասոնցմէ զուարձակի արուեստական կրակներ գուրս կը ցայտէին :

Այս սովորութիւնը Պիորէնցային հռովմանցաւ . Արբազան քահանայապետներուն ընտրութեան հանդիսին սկսան հրախաղութիւն ընել դիւրատար թնդանօթներու ձեռքով , զորոնք բերդի մը վրայէն կը պարպէին : Ինկէ ետքը հրազրուեսագը գիտութիւն մը դարձաւ . հնարագէտ մարդիկ ամէն տեսակ ձարտարութիւն ցուցուցին , վառողը ձարտարապետութեան , քանդակագործութեան ու նկարչութեան յարմարցընելով , և անթիւ գեղեցիկ զարդեր ձևացընելով , որոնց միայն նկարագրութիւնը կարդալով ալ շտեմնողը կը զուարձանայ :

Պարբէ անունով իտալացի հնարագէտ մը 1764 տարւոյն օգոստոս ամսոյն մէջ հրախաղութեանց հանդէս մը կատարելու հրաման ընդունեցաւ 'ի Բարիզ . քաղաքացիք կրակին ձևերուն ու գոյներուն զանազանութեանը վրայ շատ կը զարմանային . բայց այս առջի հանդէսը լաւ չյաջողեցաւ , թէպէտեւ պատուարներուն վրայ կը կատարուէր . վասն զի ժողովուրդը մեծ շփոթութիւն հանեց հրդեհի վտանգէն սարսափած : Հոկտեմբերի ամսոյն նորէն կրկնեցին այս փորձերը , ամէն հարկաւոր եղած զգուշութիւնները ընելով , որով ժողովուրդը կրակին գեղեցիկութիւնները կը

դիտէր առանց վախնալու : Այս արուեստական կրակները շուտ և փայլուն լուսերով կատարուելուն համար շատ գովուեցան . հանդէսը լմբնցաւ մէկ թափանցիկ լուսաւոր յաղթական կամարով մը , և նոյնպէս կրակով լուսաւորուած վարագուրով մը , որ շատ ճարտարութեամբ Պղուտոնի պալատը կը ներկայացընէր . սիւներուն մէջտեղուանքը գրուած էին ոտանաւոր իմաստներ կուբիտոն աստուածորդւոյն ձեռքը տուած , ուրիշ գեղեցիկ զարդարանքներով : Այս բանաստեղծական գրուածոց մէկն էր այս յետագայն ալ , որ վարպետ և գեղեցիկ կերպով կ'իմացընէր թէ աւելի կատարեալ հանդէս մ'ալ պիտի գայ .

Սառամանիք , հողմն եւ մըրբիկք
Ծիջուացեն զայս առ վայր մի չուրս .
Այլ գեղագոյն որպէս ծաղիկք՝
Ի գարնայնոյն գարձցին աւուրս :

Արուեստաւորին խոստման համեմատ՝ գարնան հանդէսը շատ գեղեցիկ եղաւ . ընտրած նիւթն ալ շատ յարմար էր . որովհետեւ տեսարանն էր Հեփեստոսի հնոցներուն՝ Խոնա լերան տակ : Երան մէջի կողմը կը ցուցընէր Հեփեստոսը և իր Վիկոսպ դարբինները . մէկ կողմէն Խոտղիկը երկնքէն կ'իջնէր Խնէասայ համար զրահ ուզելու . մէկալ կողմէն կը տեսնուեր Հեփեստոսի պալատը որ աղուոր տեսարան մը կը ներկայացընէր . և Վիկոսպներուն կուն զարնելէն ալ բիւրաւոր արուեստական կրակներ վեր կը թուշէին : Խողովուրդը մեծ զարմացմամբ կը դիտէր հրաբուխին երևոյթները , որ շատ աղէկ կը նմանէին բնականին : Ուրիշ անգամ մ'ալ Որփէսի զլաւրիդիկէն դժոխքէ ազատելը ձեւացուց Դարրէ՝ խիստ զըւարձալի և զարմանալի գէպքերով :

Այսպիսի ուսումնական կամ պատմական հրախաղութիւնք շատ աւելի զուարձալի և ազդու կ'ըլլան , քան հիմակուան սովորաբար ձեւացուցած ասողերը , անիւները , պսակներն ու ասոնց նման զարդերը :

ԶԱՓԱԳԻՏՑՈՒԹԻՒՆ

Վերնիկ կամ Մասնաշափ գործի :

Ա երնիկ ըսուած գործին պղտի քանոն մըն է հաւասար մասեր բաժնուած . և կը գործածուի աստիճանի կամոր և իցէ հաւասարամասն բաժանմանց կոտորակներուն Ճիշդ չափը առնելու :

Այս գործին գտաւ Ա երնիկ անունով գաղղիացի երկրաչափը 1634 թ , որ երկայն ատեն Կոնիոս անունով ուրիշ մարդու մը գիւտ կը համարուէր , և անոր անունով գործին ալ կ'ըսուէր Կոնիոս , ինչպէս ինչուան հիմա ալ շատերը կ'անուանեն : Այս գործին կը նանք մեր լեզուին մէջ նաև Մասնաշափ անուանել , իւր աստիճանի մը փոքր մասերը չափող :

Ա գործածուի բնաբանական , երկրաչափական և աստեղմբաշխական գործիքներու վրայ , ուղղագիծ երկայնութեան , կամ անկեան մը բացուած քին Ճիշդ չափը իմանալու համար : Այս պղտի քանոնը աստիճանաւոր քանոնի մը եղեղքը անցուցած է , որ դէպ 'ի անոր երկայնքը վեր վար կը շարժի : Ովորաբար աստիճանաւոր քանոնին ինը աստիճանը մասնաշափին վրայ 10 հաւասար մաս բաժնուած է , սկսեալ վարէն դէպ 'ի վեր , որով իրեն իւրաքանչիւր բաժանմունքներուն չափը կ'ըլլայ տասնին իններուդ մասը :

(Օրինակի համար դնենք թէ աստիճանաւոր քանոնին վրայ տասուիրեք աստիճանէ վեր եղած կէտի մը բարձրութեան Ճիշդ չափը կ'ուզենք առնուլ , որ տասնըորս աստիճանէն վար ըլլայ . պէտք է մասնաշափը այնչափ բարձրացընել որ իրեն վերին ծայրը գայ հաւասարի չափը առնելու կէտին բարձրութեանը , և ասով երկու քանոններուն վրայ նշանած գծերուն դիրքը իրենց տեղէն կը փոփոխին . բայց միշտ կը գտնուին երկու գծեր որ իրարու հետ զգալի կերպով միացած կ'ըլլան : Դնենք թէ ըլլայ Ա երնիկին 3 գիծը